

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷԻ...

Երբ դրպրցական էի տակաւին,
Եւ, իրկուն մ', իմ էր կարզը նըսկելու՝
Մեր վարժարանի սրահին մէջ մինակ,
Մեղանիս առջեւ հովս եկաւ նըսիլ,
Տրղայ մը քըսուառ, որ սեւ էր հազած,
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Իր դէմքը տրխուր էր եւ գեղեցիկ.
Լոյսովը ճազգիս
Ըսկրսաւ կարդալ ան իմ զիրքնս բաց.
Ու նակասն նակած իր ձեռքին վրայ,
Այդպէս ալ մընաց մինչեւ առաւօ,
Մըտախոն, գաղտուկ ժըպիս մ'երեսին:

Տասնումէկ տարին նոր էի մըտած.
Կը պըտքէի, որ մը, յամրախայլ,
Անտառի մը մէջ, վայր մը մացառուտ.
Ճառի մ'ըստորոշ եկաւ նըսիլ
Երիտասարդ մը, որ սեւ էր հազած,
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Հարցուցի թէ ո՞րն է արդեօֆ նամբան.
Մէկ ձեռքը վին մը ունէր անիկա,
Միւսովն էր բըռնած փոնչ մը մասրենի:
Բարեկամօրէն բարեւեց նախ զիս,
Ցեսոյ կիսով չափ անդին դառնալով,
Մատովը բըռուր ցոյց տրւաւ ինծի:

Տարի մը յետոյ, զիւեր ժամանակ,
Ծընրադրած էի մօսն այն մահինին,
Աւ նոդին դեռ նոր աւանդեր էր հայրս.
Սընարին վերեւ եկաւ նըսիլ նոն,
Որբ տրղայ մը, որ սեւեր էր հազած,
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Աւելի յետոյ, տաժանեներէ խոճչ,
Վերածնելու կամ վերջ տալու միտքով,
Երբ Թրանսային դրւու նետելով ինձինքն,
Ճամփայ ընելու տաժանեով անզուսպ՝
Ուզեցի երապ եւ ալլուր փընտել
Հետին նըշաներն անկորուս յոյսին,

Ամենուրեմ ուր ուզեցի նընջել,
Ամենուրեմ ուր ուզեցի մեռնիլ,
Ամենուրեմ ուր դըպայ ես հողի,
Իմ ճամփուս վլրայ եկաւ միւս նըսիլ,
Ա՛խ, քըուառ մը, որ սեւեր էր հազած,
Եւ որ եղրօց պէս ինծի կը նմանէր :

Alf. de Musset



ԿՐՈՆԱՓԻԼԻՍՈՓԱՅՍԿԱՆ

ԿՐՕՆ

Կը հարցուի թէ կրնայ ըլլալ բարոյա-
կան առանց կրօնի Սխալ գրուած է այս
հարցը : Պէտք է ըսել . բարոյական կեանքը
ամբողջ չ' առանց կրօնական կեանքին :
Փորձառութիւնը, արդարն, կը ցուցնէ թէ
մարդիկ կրնան արդար՝ ուղղամիւ՝ ժուժ-
կալ՝ անկեղծ ըլլալ, առանց բարեպաշտու-
թեան : Բայց բարեպաշտութեան բացակա-
յութիւնը միթէ առաքինութեան պակաս
մը՝ բարոյական չութեան նուազում մը չէ՞
ինքինն, բարոյական կեանքը պէտք չէ՞
պարունակէ և արտօյայտէ մարդի ամբողջ,
Աստուծոյ ինչպէս նաև ընկերին և իր ան-
ձին հետ իր յարաբերութիւններուն մէջ,
Նետուած այս աշխարհին մէջ, առանց դիտ-
նալու թէ ինչո՞ւ, վերցուած այս աշխար-
հէն, առանց դիտնալու թէ ի՞նչպէս, կը-
րնայ անիկա իր չութիւնը եղբափակել ծը-
նունդի և մատուան երկու ծայրերուն մի-
ջև, առանց ակնարկ մը արձակելու այս

իրկու ափունքներէն անդին, առանց հաս-
տառուն խարիսխի մը կառչելու այն ըն-
դարձակ ովկիանոսին մէջ, որ ամէն կողմէ
կը պարուըք զինքը : Քննութեան և քննա-
դատութեան ներկայ ժամանակիս մէջ, կր-
րանական կեանքի կազմակերպութիւնը ան-
չուշտ հետահետէ աւելի գժուարին կրնայ
գառնալ . բայց եթէ բարեպաշտութիւնը իր
օրինական և յարակայ հիմն ունի մարդկա-
յին բնութեան մէջ, անխուսափելիօրէն
պիտի գանէ այս կամ այն ձեռվ ինքզինքը
գոհացնելու միջոցը, տաժանելիք տակնա-
պումերէ ետքը, ինչպէս կը պատահի, երբ
ընկերային միջավայրը ա'լ չի համապա-
տասիսներ հոգին պէտքերուն :

Ուստի, ճշմարտապէս փիլիսոփայական
միակ ինդիրն է գիտնալ թէ կրօնքը մարդ-
կային բնութեան մէջ նոյն իսկ գրած է իր
արմատը, թէ անցաւոր և առօրեայ վիճակ
մ'է ան՝ քաղաքակրթութեան բարձրագոյն
աստիճանի մը վրայ անհետանալու սահ-
մանուած : Այսպիսի է զոր օրինակ տեսու-
թիւնը այն հռչակաւոր գպրոցին որ կը կարծէ
գտած ըլլալ մարդկութեան զարգացումնե-
րուն հիմնական օրէնքը : Այսինքն օրէնքը
երեք վիճակներուն որոնք են . աստուա-